

մագ իջիւն զայրէթ իթմիշ իսէ տէ ,
պիր վէճճ իլէ իճրա իտէմէմիշ տիր ,
վէ պու սէպէպուէն նաշի պու մատ-
տէ պէօյլէճէ պիրա թէսիլլէ գալմըշ
տըր :

— Բալէրմատա թապ իւ թէմսիլ
գըլընան Միգօ տէլ Բօբօլօ նամ զա-
գէթանըն 30 հոկտեմբեր թարիխի
նիւնիսէսինտէ շու վէճճ իլէ եալըլը
տըր :

Գօնէցիօնէ խոսթահանէսինտէ
Նիւրիգօ Մլպանէզէ նամ ճէրրոհ
խոսթալըգտան վէ գան զայ էթմէք
տէն հէման ճան թէսիլմ էթմէք իւզ
րէ օլան պիր խոսթանըն շահտամար-
լարընա ինտան գանը ագտարմա էթ-
մէնին թէճրիւպէսինի տիւնքի կիւն
վէ պու կիւն իճրա էյլէտի :

Կինաղգօ Ղիւզէբէէ նամ օն եէ-
տի եաշընտա պիր տէլի գանըլ օն-
տէմէք 29 տա խոսթախանէյէ կիր-
միշ իտի սըթմատան զաաֆրանմըշ վէ
սօլ գալաւորնտա ֆէնա պիր եարա
օլարագ :

Պու եարայը տիքէլէթմէք իջիւն
հէր նէ իլաճ օլտու փսէ պիր լալըր
կէօրիւնմէյիպ վէ եարա գանգրէնա
օլմաղա եիւզ թուլթուղունտան չը-
գան հաֆթա պիր կիւն սօլ գալալը
քէսմէ իճապ իթտի :

Խոսթա ուզուէն վագըթտան պէ-
րու չէքտիլի իլլէթտէն ֆէնա հալաէ
օլուպ վէ պէօյլէ հասպ էլ իճապ
գալաւորնըն քէսիլլիսինտէն զիտտէ
էօրսէլէնիպ . աիւն սօն սաաթընա
եէթիլմիշ իտի , տամարլարընըն աթ-
մատը պէլլի տէյիլ իտի , կէօլլէրինէ
քէրաէ էնմիշ վէ վիճուտի հէման
սօլմաղա պալաւմըշ տըր :

() վագըթ խոսթախանէնին իւ-
քինճի մէմուրու Մլպանէզէ նամ
ճէրրաճ զէնտաթըն կէօթթէրաիլի
սօն չարէյէ տաիլի թէճէպպիւն իթ-
մէյի միւստիպ կէօրիւպ խոսթանըն
շահ տամարլարընա ինտան գանը ագ-
տարմա էթմէնին թէճրիւպէսինի իճ-
րա . իթտի վէ Բալէրմատա հէնիւզ
պու շէյ վուգու պուլմամըշ տըր :

Խոսթահանէնին ուշագրարընտա-
Յըրանէսօ Պէլլօմատէ քէնտիլլիտէն
գան ալտըրմաղա հիւսնիւ քիզաւորնը
վէրմիշ օլմաղէ մէրգուլմտան 150
կրամ գան ալընըպ խոսթանըն սօլ
գօլու շահ տամարընա ագտարմա օ-
լունտուվէ Սալվատօրէ իսմինտէ տի-
կէր պիր ուշագ տաիլի քէնաիլնտէն
գան ալմաղա րուխտաթ վէրտիլլիտէն

անտէն տաիլի 100 կրամ գաւտար գան
ալընըպ հասթանըն սաղ գօլու շահ
տամարընա ագտարմա օլունտու :

Իւք ագտարմա իճրա օլունտուգ-
տան սօղրա խաաթա պըլըր կիպի օլ-
տու . լագըրտը էթտի վէ աէտի քի
պու ագտարմա օլմաղտան կէօլլէրի
կէօրիւպօր վէ գուլագլարը իշիթմէ-
յօրուտու . Եալընըլ իւզէրինտէ պիր
հաֆիֆիլք տույայօր ըտը , վէ քէնտի-
նէ էօյլէ կէլլը իտի քի եէրտէն եիւք
սէլլիօր :

Տիարպէքիլ վիլայէթի մէքթուպ-
ճուլուղու , վիլայէթը մէգքիւրէ
մէքթուպի մուալլինի , սապըգ ի-
զէթիլի Սայիտ էֆէնտիլէ ,

Հիճաղ սըհհէլէ գօմիսիօնու աղա-
սընտան էսփէթթօր իլլէթիլի Սուխ-
լիս էֆէնտիլէ , րուլթպէի սանիլէ
սընֆը սանիսի ,

Խօրասան գալիմագամը , սապըգ
իլլէթիլի Մլի աղայէ Սթապըլը ամի-
րէ միւտիլլի փայէտի ,

Տիարպէքիլ վիլայէթի մէճլիս ի-
տարէ պաշ քէաթիպի րիֆաթլու .
մին էֆէնտիլէ րուլթպէի սալիսէ ,

Հիճաղ սըհհէլէ գօմիսիօնու ա-
ղասընտան Ղիտտէտէ պուլունան ,
թապիպ րիֆաթլու Սալէղեան է-
ֆէնտիլէ րուլթպէի սալիսէ ,

Սագըլ ճէղիլիսի գարանթինա
քէաթիպի , սապըգ րիֆաթլու ի-
սա'տ էֆէնտիլէ րուլթպէի սանիլէ :

Սարաշ խանէտանընտան րիֆաթ-
լու Սայիտ պէյէ րիքեապը Շահանէ
գաբուլճու պալըլըլը թէվէիս պուլ-
րուլմուշ տուր :

Ի ծնար 23 նոյեմ.

Պուլաւայ Պալըլըլ Բուլէլի (Թուլնա 44/6
Գօգօրօղ հաղըր 37/9
Լըբա Միտօրըլ հաղըր 33/3
Թիֆթիք Էվլէլի ֆիլաթ 435/4

Լիֆիօն

Ի լիլլէ 23 նոյեմ.

Բամուք Սիտլին Միլ-օրէանա 11 1/2
Իլմիլը " 9

Սաթըլ 18000 պալէա .

Սարիլի 20 նոյեմ.

Պուլ . Պալըլըլ Լիլլէ 128/124 3250

" Սէրթ Բօտոս 121-127 " 35

" Պալըլըլ Թագ " " 35

Գօգօրոո հաղըր 19/30
Լըբա " 18/30
Սուսամ Իլմիլըլ յուլ . թէտիլէ " 59
Բամուք Միտան տուրկուլն 100

Թարիք նիզամիտմէսինին 31-32-
35-36նճը պէնալլէրինէ թէվիֆթան ,
սօգաղարտա պիր թագրմ մուխաթա-
րայը մուճիպ օլան վէ մուրուր վէ ու-
պուրա գահմէթ վէ սուուպէթ վէրէն
շէյլէրին մէնինէ , պու քէրրէ տայրէյի
Սաաիսէ մէճլիսինտէ սիւրէթը գա-
թիլէտէ գարար վէրիլմիշ տիր :

1. Տիւքքէիսիլին իլէ պագը խանէ-
լէրտէն արմա վէ իլան թահթաթը վէ
նուլունէ սօղապըլըր , սօգաղա վագ
վէ թաալիք օլունմայաճագ տըր :

2. Սօգաղա նաղըր օլան բէնէրէ
վէ շահնիլլին վէ ճուլմալարա , չիլէք
սագսըլարը վէ սանտըլարը գօնուլ-
մայաճագ տըր :

3. Կէրէք գաբալը վէ կէրէք աղը
օլուն գանաա վէ բանճուր միսիլիւ
շէյլէր չարիքա սըգուլ իթմէմէք ի-
չիւն , րապթ իտիլմէթիլլին պըրագը-
մայաճագ տըր :

4. Սու վէ սօպա պօրուլարը
եիւքսէքտէն ճէրիան իթտիլլիմէք ,
վէ խօպա պօրուլարը թամայարագ
մարին վէ ապիրինի իլաճ վէ իլըար
իթմէմէք իլիւն , հուսիլլէր վէ ինճէ
պօրուլար վտսէթաթը իլէ , ճէրեան-
լէրի զէմինէ գաւտար ալընաճագ տըր :

Իշուլ իլանտան պիր հաֆթա մի-
րուրինտէ , պուլունն իսիլաֆրնտա հա-
լաթ կէօրիւնտիլլիւ հալաէ , մէմու-
րին թէրաֆլէրինտէն սէրիան իճա-
պընա պագըլաճաղընտան , գանու-
նամէի մէգքիւր ահքեամընա թէվ-
ֆիքէն , ճէղայի նագտի աիլիլլէ թէճ-
րիլմ օլունաճաղի , ճիւլմէյէ մալիւմ
ղմագ իւղըլէ իլան օլունուր :

Սէնէ ՎԱՑ ֆիլ Վ . շապան ՎԱՑ ֆիլ
Վ թըլըրնի սանի .

Ի ծն

Ի լիլլէ գալիլլէի սալիլլէ . Սիլիլլէ սըրիսիլլէ
Սիլիլլէ սալիլլէ գալիլլէի մէղիլլէ Լիլլէ

ՍԱՀԻԳԻ ՄԵՃՄՈՒԱՅԸ ՂԱԶԵԹԸ

ՅՈՎԱԿԻՄ ԹԻԼԼԳԵՆՏԵԱՆ

ՂԱԶԵԹԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ ՍՕԳՐԱԸ ՆՊ . 24

Յ ՄԻԿԵՆՏԻՍԵԱՆ ԹԼՊԵՆԵՄԻՅԵ